

ՀՈԳԵԳԱԼՈՒԹ

«Եւ ամի՞ եւ առաջեն զաւեսիս հօր իմոյ
ի ձեզ, եւ դրտ նասարդ ի բազմիս լի-
րուսաղիմ, մինչեւ զգենոցով զօրութիս
ի բարձանց» (ՂՈԽԱԿ., ԷԴ., 49):

Հոգեգալուստը տեղի ունեցաւ Պենտե-
կոստի օրը: Պենտէկոստ յունարէն բառ
մըն է որ կը նշանակէ լիսուներով օր:
Ասիկա նախապէս հրէական տօն մըն էր,
որ տեղի կ'ունինար իրենց Զատկէն ճիշդ
յիսուն օրեր յետոյ, ամրան սկիզբը: Մենք
քրիստոնեաներո զայն կը կոչենք Հոգեգա-
լուստի տօն, որովհետեւ Ա. Հոգին վերնա-
տան մէջ նոյն օրն էր որ իջաւ առաքեալ-
ներուն և առաջին քրիստոնեաներուն վրայ՝
որոնք թիւով 120 հոգի էին: Հոգեգալուստի
քրիստոնէական իմաստը բացատրելէ առաջ
կ'արժէ նախ մէկ երկու բառով բացատրել
Պենտեկոստի Աստուածաշնչական տօնին
նշանակութիւնը:

Պենտեկոստի տօնը Հին Աւետի մէջ
երկու օրու խմաստ ունէր: Նախ յիշաւա-
կութեան օրն էր Մովսիսական օրինաց՝ որ
տրուեցաւ Իորայէլի ժողովուրդին. Եգիպ-
տասէ ելլելէ յիսուն օրեր յետոյ: Երկրորդ՝
Պենտեկոստէն հունձքի երախսայրեաց ըն-
ծայման տօնն էր միաժամանակ: Բայ Հին
Աւետի օրէնքին, այդ օր ցորենի նոր հունձ-
քէն նկանակներ շինելով ընծայ կը մատու-
ցանէին Աստուածոյ: Եւ հացերու հետ միա-
սին մէկ տարեկան եօթը անարատ զառ-
նուկներ, մէկ զուարակ և երկու խոյեր կը
մատուցանէին Աստուածոյ իրը զոհ (Ղետ.,
ԻԳ., 15-18, Բ. Օրինաց, ԺԶ., 9-10): Որովհետեւ Հին Օրէնքը կը պահանջէր որ
նախ քան նոր հունձքէն ուտեիլու հաց շի-
նելը, անդէ մաս մը Աստուածոյ բաժին հա-
նեն, և ապա մեացածը իրենք վայելեն:

Իսկ քրիստոնէական անտեսութեան մէջ
Պենտեկոստէն զուգագիրեցաւ քրիստոնէա-
կան կրօնի շնորհաց օրէնքին հաշակման:
Եւ արդարեւ Եկեղեցին ալ իր առաջին հո-
գեոր հունձքին երախսայրիքը, այսինքն
3000 նորագարձները մատոյց Աստուածոյ,
իրեւ զոհ և իրեւ հաճելի պատարագ:

Ա. — Պենտեկոստի դեպքը յառաջ բե-

րով պատճառներ: Պենտեկոստէի դէպքը
քրիստոնէական կրօնի պատմութեան մէջ
եղական է: Այս գէպքը փութացնող պատ-
ճառներ մէկէ աւելի են: գէթ անոնցմէ եր-
կուքը յիշել զուրկ չէ կարեսութենէ:

Առաջինն է ալորիք: Յիսուս երբ այ-
լակիրպութեան լերան վրայ էր, իսկոյն
երկնից զաները բացուեցան և Աստուածոյ
օրհնութիւնները առատօրէն թափուեցան
ուուրը լերան վրայ: Յիսուս մտքի յափըշ-
տակութիւն ունեցաւ, երեսը արեգակի պէս
փայլեցաւ, հանգերձները լոյսի պէս ձեր-
մըլցան, և ինք սկսու հոգեկան վերացումի
վայրիկեաններ ապրիլ, և իրեն հետ միասին
աշակերտներն ալ մասնակից եղան երկին-
քէն իջած այս տեղատարափ օրհնութիւն-
ներուն: Հոգեկան ի՞նչ մեծ հրձուանք ու-
նեցան անոնք այդ վերացումի պահերուն
մէջ, մարգկային լեզուն անկարող է զայն
նկարպրել:

Ասիկա արձանագրուած է չորս Աւե-
տարաններուն և Պետրոսի Ընդհանրական
թուղթին մէջ: Զօրիսրդ Աւետարանը այս
գէպքին համար միայն ազօտ ակնարկու-
թիւն մը կ'ընէ (Յովկ., ԺԲ., 28-29). Պետ-
րոս մի քիչ աւելի տեղեկութիւն կուտայ
(Բ. Պետ., Ա., 17): իսկ առաջին երեք
Աւետարաններ աւելի մանրամասնօրէն կը
նկարագրին այս գէպքը (Մատթ., ԺԵ.,
1-8, Մրկ., Թ., 2-8, Ղկ., Թ., 28-36): Բայց այս այլակերպութեան գէպքին զըր-
գապատճառը մատնանչող կարեսը ու բա-
նալի առացուածքը կը գտնուի Ղկ., Թ.,
28 և 29 համարներուն մէջ, ուր Աւետա-
րանիչը կ'ըսէ: Յիսուս Պետրոսը, Յակոբոսը
և Յովհաննէսը առնելով լեռը ելաւ ալորե-
լու համար, և երբ ինչ կ'ալորէր, իր երե-
սին տեսքը ուրիշ կերպ մը եղաւ: Աւստի,
ինչպէս օրու կերպով կ'երեի, աղօթքն էր
որ բացաւ երկինքի զուուը այլակերպութեան
լերան վրայ և երկիր իջեցուց երկնային
օրհնութիւնները:

Ճիշդ նոյն բանը տեղի ունեցաւ ահա-
ւասիկ Պենտեկոստէի օրը Երուսաղէմի վեր-
նատան մէջ: Յիսուսի անոնց ըրած յանձ-
նարարութեան համաժայն, անոնք Համ-
բարձման օրը Զիթենեաց լեռնէն վար իջ-
նելով երաւագէմ եկան և ուղղակի վեր-
նատուն զացին, և ամենը միաբանութեամբ

միւս աղօթք ու աղաշանք կ'ընեին» (Պործք, Ա. 14): Եւ աղօթքի իր արդիւնք բացուցան երկնից գոները և լեցուցան ամէնն ալ Աստուծոյ Ա. Հոգիին այլազան շնորհներովը:

«Ձերմեռանդ աղօթքը», կ'ըսէ ելնէ, «երկնից գոները կը բանայ»: Ահաւասիկ ասոր ցայտուն մէկ ապացուցը: Իսկ Սուրբն Ամբրոսիոս կ'ըսէ: «Աղօթքը թե մըն է, որով մեր հոգին երկնից կը սաւառնի»: Այս՝ աղօթքը առաքեալներուն համար իսկապէս թե մը եղաւ, որով կրցան երկրէն երկնից սաւառնիլ, և պահ մը չնչել երկնիցի մաքուր ու ջինջ մթնոլորտը: Աղօթքը քրիստոնէական կեանքի օրհնութիւններու բանալին է: Առանց աղօթքի, ոչ երկնիցի օրհնութիւններուն կրնանք արժանանալ և ոչ ալ կրնանք հոգեոր կեանքը ապրիլ: Ահա ասոր համար է որ Յիսուս ըստ իր աշակերտներուն. «Արթուն կեցէք և ամէն տաեն աղօթք ըրէք» (Ղօս., ԻԱ., 36): Նոյնպէս Պողոս Առաքեալ քրիստոնեաններուն կը պատուիրէր ու կ'ըսէր. «Անդազար աղօթք ըրէք» (Ա. Թիս., Ե., 17):

Յիսուսի կեանքը սկիզբէն մինչեւ զերջը աղօթքով համեմուած էր, և աղօթքի միջոցաւ իր հօրը հետ ներքին ու կինդանի հաղորդակցութեան մէջ էր միշտ: Անէ քրիստոնեայ որ կ'ուզէ կեանքը շիտակ ապրիլ պէտք է հետոնի Անոր օրինակին: Նոյնպէս սկզ քրիստոնեայ որ կ'ուզէ Պիտուկսէտէի օրհնութիւններուն արժանանալ պէտք է աղօթքի կեանքը ապրի:

Երկրորդը հաւատնի է որ յառաջ բերաւ Պենտեկոստէի օրհնութիւնները առաքեալներու և առաջին քրիստոնեաններու կեանքին մէջ: Երբոր Յիսուս իր աշակերտներէն կը բաժնուէր Համբարձման օրը Զիթինեաց լերան վրայ, պատուիրեց զանոնք ըսելով. Ահա ես իմ Հօրս խոստմունքը ձեր վրայ կը դրէմ. բայց դուք նստեցք Երուսալիմ հաղպատի մէջ, մինչեւ որ վերեն զօրութիւն հազնիք ձեր վրայ: Իրենք Յիսուսի այս խոսքին հաւատացին և զացին ուղղակի վերնետուն և հոն սպասեցին հաւատքով և աղօթքով, և որով արժանացան Ա. Հոգիի օրհնութիւններուն:

Հաւատքը քրիստոնէական կեանքի յաղողութեան ուրիշ մէկ գաղտնիքն է, և

երկնից դուռը բանալու ուրիշ յաջողակ բանալի մը: Հոգեոր կեանքը հաւատքով կը սկսի, հաւատքով կը շարունակուի և հաւատքով ալ իր կատարելութեան կը հասնի: Երական քրիստոնեան այն է որ երբ կեանքի պայքարին մէջ բարի պատերազմը կը մղէ, հաւատքն ալ կը պահէ մինչեւ իր կեանքին վախճանը: Թոշունը մէկ թեսով չեւ կրնար թռչիլ: պէտք է երկու թե ունենայ թռչելու համար: Նոյնպէս ալ քրիստոնէական կեանքի մէջ պէտք են աղօթքը և հաւատքը՝ իրբու զիրար լրացնող երկու բարձրացուցիչ աղդակնիր: Հոգեոր մտածողներ կը հաստատեն որ «աղօթքը առանց հաւատքի ապարդին է, բայց երբ հաւատք և աղօթք իրարու հետ միանան, այն ատեն է որ կրնանք տիրանալ հոգեոր չնորհներուն և օրհնութեանց»: Կամ՝ «հաւատքը կամուրջ մըն է որ այս աշխարհը հանգերձեալի հետ կը միացնէ»:

Պենտեկոստէի հրաշքը այսօր ալ կրնայ պատահիլ եթէ մենք ևս չերմեռանդ աղօթքով և հաստատուն հաւատքով Աստուծոյ փառաց գահին մօտենանք և վստահինք Անոր խոստամեներուն: Յիսուս ըստաւ. «Եթէ մանանեխիր հատին չափ հաւատք ունենաք, այս լերան պիտի ըսէք ասկէ անդին փոխազրուէ, և պիտի փոխազրուի: ու որսէ բան անհնարին պիտի չըլլայ ձեզի» (Մտթ., ԺԷ., 19):

Բ. — Պենտեկոստէի դեպքին արդիւնքները: Գիխաւորաբար երկուք հնա:

Առաջին, Պենտեկոստէի դէպքը առաքեալներու կեանքին մէջ հիմնական փոփոխութիւն յառաջ բերաւ: Ատէէ առաջ ալ անոնց կեանքին մէջ փոփոխութիւն եղած էր, բայց այս դէպքին յառաջ բերած փոփոխութիւնը թէ՛ էական և թէ՛ հիմնական եղաւ: Անոնք Հոգեգալուստի օրուան առթիւ երբ Ա. Հոգին ընդունեցին հիմնովին փոխուեցան, նոր արարածներ եղան. Կարծես թէ այդ օր նոր արարածութիւն մը տեղի ունեցաւ: Փոխուեցան անոնց զգացումները, փոխուեցան կեանքի հանգէպ անոնց զաղափարները, փոխուեցան անոնց շարժափարները: Եւ ի մի խօսք, անոնց կեանքին մէջ Աստուծոյ Ա. Հոգին այնքան մեծ փոփոխութիւն յառաջ բերաւ որ աշխարհը

իրենց համար նոր կերպարանք և նոր իմաստ ստացաւ, իրենք ալ աշխարհի համար նուրոգուած անձեր եղան։ Առաջ անորոշութեան մէջ էին, հրմա իրենց հոգիի աչքերը բացուեցան և սկսան իրերը տեսիլի շիտակ տեսնել, կեանքի նպատակը աւելի ուզիլ ըմբռնել, և իրենց կոչման վեհութիւնը աւելի լլջօրէն նկատի առնել։ Առաջ հոգեոր իրականութիւնները աղօս լոյսով մը հազիւ կ'ըմբռնէին, իսկ հրմա սկսան զանոնք պայծառ լոյսով տեսնել։ Առաջ վախիոս էին, հրմա քաջութեամբ լիցուեցան, և կեանքը իրենց համար ծառայելու ու նուիրուելու միջոց մը դարձաւ։ Այս ներքին փոփոխութիւնը աշխարհի համար ճակատագրական ազդեցութիւն ունեցաւ և անոր նոր ուզողութիւն մը տուաւ։ Անոնք քրիստոնէական ճշմարտութեան վկաներ դարձան և իրենց կեանքին գնովը քարոզեցին ճշմարտութիւնը, առանց վարանումի կամ երկիւզի։

Եսայէ՛ պահ մը Արմոն Պետրոսին, որ Յիսուսի ձերբակալման գիշերը տկար աղախինի մը առջեւ իր վախէն իր Տէրը ուրացած էր, հրմա վերեն զօրութիւն հազած՝ Անոր մեծ վկաներէն մին կը հանգիստանայ և մեծ բազմութեան մը առջեւ քաջարար Անոր աւետարանը կը քարոզէ, և երեք հազար հոգիներ անմիջապէս դարձի կուգան։

Մենք ալ այսօր պէտք ունինք Հոգեգալուսի այս զօրացուցիչ չնորհքին, Առառուծոյ Ա. Հոգիին այս սրբացուցիչ և յեղաշրջող օրհնութեան, որպէսզի բարոյապէս զօրացած, կարենանք աղտոտիլ մեր սովորաբար ապրած թոյլ ու գաղջ կեանքէն, ու հոգեոր իրականութիւններու հանգէպ պայծառ տեսիլքով օժտուած առաջնորդունք կեանքի շիտակ ուզիլին։

Երկրորդ Պետականութիւն զէպքին միւս զիսաւոր արդիւնքը եղաւ Քրիստոնէական Եկեղեցւոյ հաստատութիւնը։ Քրիստոնէական Եկեղեցին ծնաւ Պետականութիւնի օրը։ Քրիստոնեաներուն թիւը Ա. Հոգիի իջած օրը 120 էր. նոյն օր Պետրոսի քարոզութեամբ 3000 հոգիներ մէկ անգամէն դարձի եկան։ Ապա օրէ օր, տարուէ տարի, դարէ դար այս թիւը աճելով և Քրիստոսի Եկեղեցին զարգանալով, այժմ երկրագնդիս վրայ քրիստոնեաներուն թիւը մատաւորապէս 800 միլիոնի հասած է։ Հրաշալի և

յարտառե այս աճումը Եկեղեցին կը պարտի Ա. Հոգիի ներգործութեան, ինչպէս նաև առաքեալներու և առաջին քրիստոնեաներու ազօթքին, հաւատքին, գործին ու նուիրումին։

Կ. — Քրիստոնէական Եկեղեցին եւ Ա. Հոգիին։ Եկեղեցական պատմութիւնը ցոյց կուտայ թէ Ա. Հոգին երբ Եկեղեցին հետեղած է, Եկեղեցին միշտ արագ աճում ու զարգացում ունեցած է, իսկ երբ անկէ քաջուած է՝ ժողովուրդին հոգեոր կեանքը տկարացած է և Եկեղեցին աշխարհի հետ միացած է, որուն հետեանքով մարած է իր հոգեոր կենուունակութիւնը։ Եկեղեցւոյ յաջողութեան գաղտնիքը միայն իր անգամներուն զիտակից հաւատքին, նուիրումին, խանգին ու եռանգին մէջ է. իսկ անոր կենուունակութիւնը կը կայանայ իր անդամներուն կրօնական նախանձախնդրութեան ու հոգեոր պայծառ տեսիլքներ ունենալու մէջ։ Անոնք սակայն Աստուծոյ չնորհներն են, որոնք երկինքէն կ'իջնին մարգոց վրայ Ա. Հոգիին միջոցաւ։ Գրամը, գաստիարակութիւնը, գեղարուեսը և աշխարհնիկ այլ միջոցներ կընան Եկեղեցւոյ յաջողութեան նպաստել, սակայն Եկեղեցիի մը իսկական ու ներքին ոյժը կը կազմեն Ա. Հոգիին օծումը ունեցող իր նուիրուած անդամները։

Առաքեալները մինչև որ չստացան աջօրութիւն ի բարձանց (Ղկու, ԻՒ., 49) չկրցան ձեռնարկել իրենց ստանձնած սուրբ պաշտօնին։ Եկեղեցիի արգի պաշտօնեաներուն համար ալ չկայ ուրիշ կերպ օգտակար ըլլալու և յաջողերու իրենց հոգումին մէջ։ Որովհետեւ Աստուծոյ Ա. Հոգին Եկեղեցւոյ նորոգիչ ու յեղաշրջող ոյժն է, առանց որուն Եկեղեցին անզօր է և չի կրնար չարժիլ և արդիւնաւոր զօրծունէութիւն ունենալ որեւէ տահն։

Բնութեան մէջ ընական ոյժեր կան. օրինակ՝ հոգը, որուն ոյժով ժամանակ մը մարզիկ նաւերը շարժել կուտային։ Զուրը ուրիշ ոյժ մըն է որ հին ատեն մեր ջաղացքները շարժման մէջ կը զնէր. այժմ անով ելեքտրականութիւն կ'արտադրեն։ Նոյնպէս շոգին ոյժ մըն է որ հսկայական մեքենաներ գործի կը լծէ։ Ելեքտրականութիւնը ուրիշ ոյժ մըն է որ մեր տուները և

քաղաքները կը լուսաւորէ : Բայց բնութեան այս ոյժերէն վեր զերբնական ոյժ մը կայ հոգն որ աշխարհի մէջ , որ մեր եկեղեցիները շարժման մէջ կը դնէ , մեղաւորներուն խիզնը կ'արթնցնէ և զանոնք զդջումի ու ապաշխարութեան կ'առաջնորդէ : Առիկա Աստուծոյ Ս. Հոգին է , որ թէն Պիհանեկուտէի օրը պաշտօնապէս և տեսանելի կերպով իջաւ Եկեղեցին վրայ . անկէ յիտոյ առակայն անոր կենդանացուցիչ ու յեղաշրջող անտեսանելի գօրութիւնը եղաւ միշտ , որ Եկեղեցին պահեց կենդանի և կենսունակ : Այս իսկ պատճառաւ , Քրիստոսի Եկեղեցին եղական հաստատութիւն մըն է աշխարհի վրայ : Զեյթ մարդկային ընկերութեան մէջ ուրիշ հաստատութիւն մը որ կարենայ անոր տեղը բանել : Ա՛չ ընտանիքը , ո՛չ զպրոցը , ո՛չ պետութիւնը և ո՛չ ալ որեէ ընկերութիւն և կամ կազմակերպութիւն : Պետութիւնը՝ որ մեծ հաստատութիւն մըն է մարդկային ընկերութեան մէջ , երբ հարկը պահանջէ , ուուր կը զործածէ իր նպատակներու յաջողութեան համար : Բայց քրիստոնէութեան սուրբ իր սէրն է որ Ս. Հոգի ամենամեծ պառզներէն մըն է , և որով Եկեղեցին իր առաքելութիւնը ի գլուխ կը հանէ աշխարհի վրայ : Եկեղեցին , որ այնքան հսկայական գործ կատարած է մարդոց մէջ , ըրած է իր բոլոր մեծազործութիւնները իր սիրոյ զէնքով : Աստուծոյ Ս. Հոգին մարդոց ներշնչելով սիրոյ այս կրակը , սրբացուցած , ազնուացուցած ու զօրացուցած է զանոնք , և առաջնորդած է ծառայութեան կեանքի ու մեծամեծ զոհողութիւններու :

Հետեաբար , եթէ Եկեղեցին այսօր աշխարհէն վերցնենք , աեղը զնելու համար չունինք ուրիշ հաստատութիւն մը : Անիկա անզուգական հաստատութիւն մըն է որ կը ձգտի անհատներուն նկարագրին մէջ պատկերացնել : Աւետարանի մէջ մատնանշուած հոգեօր բարձրագոյն կեանքը :

Եկեղեցին այսօր ալ , իրբե զուտ կրօնական հաստատութիւնն , մարդկային ընկերութեան մէջ լիուլի կրեայ կատարել իր սրբազն գործը երբ Ս. Հոգին ներկայութիւնը վայելէ իր մէջ և Անորներշնչումներուն համաձայն ընթանայ : Ասանց Ս. Հոգին զործակցութեան Եկեղեցին անզօր :

Կը նմանի թռչունի մը՝ որ թեեր չունի , կամ ինքնաշարժ մեքենայի մը՝ որուն իւղը սպասած է : Այս տեսակ եկեղեցի մը , ո՛ր յարանուանութեան ալ պատկանի , ո՛ր երկրի մէջ ալ գտնուի , տարբերութիւն չըներ , Քրիստոսի սկսած սուրբ գործը չի կրնար յառաջ տանիլ , Աստուծոյ թագաւորութեան պատգամները չի կրնար արդիւնաւոր կերպով տարածել , սիրտերը չի կրնար յուղել , հոգիները չի կրնար ապաշխարութեան առաջնորդել : Թանզի նկեղեցին առաջին օրեն Ս. Հոգիով սկսաւ , Ս. Հոգիով զործեց , եւ այսօր ալ Ս. Հոգիով միայն կարող է տարւնակելի իր սրբազն առաքելութիւնը՝ ուրուն համար ինք զոյութիւն ունի երկրի վրայ :

Առաքեալները քրիստոնէութիւնը տարածելու համար չունեին պահանջուած եկեղեցական չէնքերը , բարեսիրական և միստոնարական ընկերութիւնները , զրամը և ուրիշ շատ մը զիւրութիւններ՝ զորս յաճախ լիովին ունին այսօրուան քարոզիչներն ու միստոնարները : Առաքեալն ազգօր ու անպաշտպան էին : Զուրիկ էին այն ճոխութիւններէն ու առատութիւններէն՝ զորս մենք այսօր ունինք : Առկայն մէկ բան ունին որ ամէն ինչ էր և ամէն բան կ'արժէր . Ասունդոյ Սոււրբ Հոգին իրենց ինչ եր , և ուստի յաջողեցան ընկել այն՝ ինչ որ շատ անզամ բանակի ոյժով , հարատութեամբ և զաստիրաբակչական մեծամեծ զիւրութիւններով մենք չենք կրնար ընկել :

Ֆր. Ա. ՍԱՐԱՖԵԱՆ

